

դաքին մէջ հայ անունին պատիւ բերող դէմքերէն մին էր, եւ զեռ շատ մը գեղեցիկ զործեր պիտի արտազրէր անշուշո՞ւ եթէ սղջ մնար: Հայ ազդին համար մեծ գժրազդութիւն մըն է գեղարուեստական այդպիսի ուժի մը ծայրայնզօրէն վազաժամ խաւարումը:

\*\*\*

Վերջին տարիներու ընթացքին, եղան դեռ բաւական բազմաթիւ ու կարեւար կամ դէթ շահեկան հայ դէմքեր զոր մահը խլեց մեղմէ, — ինչպէս Գիւրջեան արձանագործը, որ մեծ արուեստագէտ մըն էր, Միհրան Տամատեանը, Ճիմ Զանգալեանը, Համօ Օհանջանեանը, Նիկոլ Աղբալեանը, Աւետիս Թերզիպաշեանը, Հմայեակ Խոսրովեանը, Յակոր Պահրին, Գեղամ Բարսեղեանը, Վահրամ Տատրեանը եւ զեռ ուրիշներ, զոր արտասահմանի Հայութիւնը ընդ միշտ կորսընցուց: Խորհրդային Հայաստանի մէջ մահացան ա-

ռաջնակարգ մտաւորականներ: Եղան վերջապէս Հայութեան բարեկամ օտար մեծ դէմքեր որոնք վախճանեցան: Այդ բոլորին վրայ զրած էի ներկայ քրոնիկիս մէջ: Գրած էի նաև՝ կամ ուռուազրած գաղութահայութեան վերաբերեալ ինչ ինչ կարեւոր հարցերու մասին խորհրդածութիւններ: Սակայն վերջին վայրկեանին մտածեցի որ այդ բոլորը լաւագոյն է յետաձգել Անահիտի յաջորդ թիւին, որովհետեւ այս Քրոնիկս արդէն շատ երկնցաւ, Անահիտի անցեալ տարուան երկրորդ թիւին եւ այս տարուան առաջին թիւին հրապարակ ելլելն ալ շատ ուշացաւ, լաւագոյն է որ այդ երկու թիւերը միասին փոսթին 1յանձնուին Մայիսի վերջերը կամ Ցունիսի սկիզբները: Իսկ ամէն ջանք պիտի ընեմ որպէս զի ներկայ տարուան երկրորդ թիւը, որ Քրոնիկիս վերջին մայը պիտի պարունակէ, հրապարակ ելլէ է՞ն ուշը 0-ը ոստոսին կամ Սեպտեմբերին:

Ա. 20ՊԱՆԵԱՆ

## ԱՆԱՅԻՍ ՔԵՐԹՈՂՈՒՇԻՈՅՆ ՑՈՒԲԵԱՆԸ

Մարտ 13ի կիրակի օրը Սորպոնի Ռիշլիէօ ամփիթատրին մէջ տեղի ունեցաւ վաթսնամեայ զրական եւ հանրային դործունէութեան յորելեանը տիկին Եւմիմէ Աւետիսեանի, որ հանրածանօթ է իր ԱնԱՅԻՍ կեղծանունովը, հանդէս զոր կադմակերպած էր հայ զրողներէ եւ զրասէրներէ բաղկացած Յանձնախումը մը, պատուոյ նախազահութեամբ Հայրապետական Պատուիրակ Գեր. Տ. Արտաւազդ Սիւրմէեան Արքապիսկոպոսի:

Խօսք առին կազմակերպիչ Յանձնախումը ինախագահ Ա. Չօպանեան, Արտաւազդ Արք. Սիւրմէեան, Պ. Անդրաք Քարեան, Պ. Հրաչ Զարդարեան, յայտնի հայ զրագիտուհի տիկին Էլլէն Բիւղանդ, Փարիզի Հայ Կանանց Միութեան նախազահունի տիկինն Ա. Մարմարեան եւ տիկին Զապէլ Գաոնիսինիկեան: Տիկին Մատի Աթմածեան կարգաց ի պատիւ տիկին Անայիսի իր յօրինած մէկ հնչեակը, օրիորդ Մատլէն Էքիզեան, որ պիտի արտասանէր տիկին Անայիսի մէկ քերթուածը եւ օրիորդ Նաղենի Տէր-Միքայէլեանի մէկ քաղեցիկ տաղերը ի պատիւ Անայիս քերթողուհւոյն, ինչպէս եւ տիկին Անայիսի այս առթիւ ստացած նամակներէն՝ այն զոր պոլսարնակ ծանօթ բանաստեղծ թորոս Ազատեան ուղղած է իրեն եւ որ գրական սիրուն էջ մըն է:

Գեղարուեստական բաժինին իրենց մասնակցութիւնը բերին օրիորդ Հայկանուշ Թորոսեան, որ հայ երգեր երգեց, օրիորդ Վ. Ճինձեան եւ գեռատի օրիորդ Հիւկէթ Աժտէրեան, որ գաշնակի վրայ նուազեցին Լիսթի, Շոփէնի, Պէմհովընի կտորներ, տիկին Սրչալոյս Սարդիսեան եւ Պ. Արտաշէս Գմբէթեան, որ տիկին Անայիսի գեղեցկագոյն բանաստեղծութիւններէն մէկ քանին արտասանեցին:

Ստացուած եւ զեռ սպասուած նուիրատութեանց կարեւորագոյն մասը պիտի յատկացուի տաղագրութեան ծախքերուն տիկին Անայիսի Յուշերու հասորին, որ մեծապէս շահեկան զործ մըն է:

Անահիտի ներկայ թիւին մէջ կը հրատարակէմ տիկին Մատի Աթմածեանի եւ Օր. Եաղենի Տէր-Միքայէլեանի գեղեցիկ տաղերը ի պատիւ Անայիս քերթողուհւոյն, ինչպէս եւ տիկին Անայիսի այս առթիւ ստացած նամակներէն՝ այն զոր պոլսարնակ ծանօթ բանաստեղծ թորոս Ազատեան ուղղած է իրեն եւ որ գրական սիրուն էջ մըն է:

Ա. 9.